

ԼԵԶՈՒ-ԱՐԴԻՑԱԿԱՆ

23. հօդ

ՀԱՅԵՐԵՆ ՆՈՐ ԲԱՐԵԵՐ

Հ Ա Գ Ո Ւ Հ Ֆ Ա Գ Ր Ա Տ Ո Ւ Ն Ի Ո Ց

ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄԷՋ

(տպ. Էջմանքին 1621)

(Ըսր. տես թգմ. 1922. էջ 232)



21. համակար

(Խոսելով Դերէնի մասին, որ ամրող օրը բոլորը՝ ծանօթ ու անծանօթ կը հիւրամիրէր երգով և ուտեղէնով, կ'աւելցնէ). Զարմացան նորա և ասեն. մըրպէս համակար է առնել զայն (էջ 44):

Համակար բառը Շապուհ ունի նաև երկու տեղ (էջ 26 և 81), բայց երկուքն ալ յատուկ անուն են: Առենոն բառարանը զիտէ համակար բառ մը՝ «համազօր» իմաստով, որ սակայն հոս յարմար չէ: Ըստ այսմ բառս կը մնայ անորոշ, մանաւանդ որ նախադասութիւնը եղծուած կ'երևայ. և թերես ուղղելի՝ Որպէս համա... կարէ առնել զայն:

22. հարիրել

Եւ ծովն ամրոիէր և գերանայր ալիքն մինչև յերկինս. և զնաւս այլազգեացն բերէր հարիրել ընդ յիրար և զարկնէր ընդ պարիսպս բաղացին (էջ 23):

Կրկնուած է հարու բայէն և կը նշանակէ «քաղիսել, զարնել». կը զտնուի նաև արդի գաւառականներուն մէջ. ինչ. հարիրել (Ղարաբաղ) «զարնել, ցնցել, շարժել», հարիրուիլ (Ղազախ, Ղարաբաղ) «շարժուիլ, ցնցուիլ, երկար ատեն շարժուելով տրորուիլ, մարմին մէկ մասը բանի մը բառելով բառելով վնասուիլ, կեղ բացուիլ», հարիրել (Ալին) «շարունակ հարել (թան, մածուն)», հարիրել (Փօլիս) «յոգնութենէն ուժասպառ ըլլալ, ծարաւէն պապակիլ», ևն:

Լսեմ թէ Դերէնիկդ՝ որ իմ փեսայ է, զԴուլինար քոյրն ձեր սիրէ: Զամաշէց դուց զայդ տալ առնել. ամենայն հաւատի ճաւշը էր (էջ 67):

Հրատարակիչը այս բառը կը համարէ ազ «զրահ, կուրծքի զրահ», որմէ կը շնչէ ձօյքի և կուրծք դէմ տալ»: Ըստ իս ասիկա ստոյգ չէ. նախ որ ազ ձևէն (— արար. և պր. շոյշ յաս) չի կրնար ձեւանալ ձօյքի, իսկ եթէ ձեւանայ ալ՝ կը նշանակէ «զրահաւորել, զրահ հազցնել» և ոչ թէ «կոռուիլ»: Վերջապէս տեղույն յարմար չէ «կոռուիլ, կուրծք դէմ տալ», իբր թէ «բոլոր հաւատի մարդոց կուրծք էր դէմ տուած»:

Ես կը կարծեմ որ ազ կը նշանակէ «քամբասանց», ինչպէս ունի և Քուչակ. ասէէ է ազալ «չարախսուել, թշնամանել, բամբասել». հմմտ. Ես զդինահր եմ և ամօթով, վասն անզիտաց զմեզ ճօշալով. կոստ. երզն. 185: Բառս կենդանի է նաև արդի գաւառականներու մէջ. այսպէս ազշը «քամբասանց, վէճ, կոփ» (Ղազախ, Մուշ, Տիփիս), առշել, առշալ «քամբասել» (Մուշ, Եամզուլչէ, Վան, Տիփիս):

Ըստ այսմ վերի հատուածը կը նշանակէ «ամէն կրօնի մարդոց քամբասանցի» նախատանցի առարկայ դարձեր էր»:

24. մանտար

Եմուտ ի պարտէն իւր և սկսաւ զմենամեծ բանջարս տակցի խիել և առեալ զմանտարն տունկ արկանել ի տեղի մեծամեծացն (էջ 3):

Գրուածքին մէն կ'երկայ որ մանտար տեսակ մը տունկ ըլլայ, մանաւանդ երբ աչքի առջև բերենք թըր. մաերար «տունկ» բառը: Բայց հատուածը այնպէս կազմուած է՝ որ մեծի ու փոքրի ինզիր մը կայ: Մօրիկի հայրը պարտէզ կը մտնէ, մեծամեծ բոյսերը կը ջարդէ և այդ մեծամեծներուն տեղ մանրերը կը գնէ: Ըստ այսմ մանտար կը զառնայ մեզ ծանօթ մանոր <մաեր բառը:

Մօրիկի հօր այս պատմութիւնը մեզ այսպէս խաթարուած է: Բայց հմմտ. կու տայ նաև Գանձակեցին (Էջ 47) հետեւալ բաներով. «Չմեծամեծ կաղամբսն որ ի պարտիզին անդ, արմատախիլ առնել, կտրել զգլուխն. և զմանունն փայփայել»: Ստորագծեալ բառը կը ցուցնէ որ վերի օրինակին մէջ ալ մանուար պէտք է հասկնալ իբր մանոր «մանր»:

25. մեծահար

Քանզի Սմբատ էր այր մեծահար և ամբարտաւան և աջողեցաւ ժամանակ թագաւորութեան նորա (Էջ 80):

Թերեւս ուղղելի մեծահարի՝ պատուաւոր, պատկանելի, երեւլի», ինչպէս ունի Առձեւն Բառարանը:

26. յայգցեամն

Վաղին վաճառենց զձին Դերէնին և զհանգերծն և պատրաստեմց ճաշ յայգցեամն (Էջ 41):

Զեռազրիս հրատարակիչ հանգուցեալ Միաբան կ'ուզէ հասկնալ «յլլյացնատան», իսկ Մ'եսրոպ եպս, կը հասկնայ «վաղը»: Իրաւացի կը համարիմ վերջինս, որովհետեւ նոյն բարը կը գտնենց նաև ուրիշ բանի մը տեղեր ալ, հմտու. Համամ. ցեր. 271 «ի վաղին տեսան զթիսուս զի գայ, զոր զահէկըն յեզուց ասեն. Եգուց զառնամք», նոյնը նաև բանիցս վրբ. Հց: Աւելի յարմար է միջն հյ. յեզուց, յեզուցնեւ «վաղը» Անսիզը, Էջ 13: Այս բուրը կը ներկայացնեն արդի գւա. Լուս բուրը Ամենահին վկայութիւնն է Սոլրատ, Էջ ՅՅՅ. Ճես և այսօր և այգուց նոյն եմ»:

27. յետին

Եւ հասաւ ախտ հրանդութեան սրբոյն Սահակյ հայրապետին. և առեալ զրեաց զյետինս իւր այսպէս (Էջ 26):

Կը նշանակէ «կտակ» և թերեւս յետի կար բառն է, որ ապէտ զըչին ձեռքով

այսպէս խաթարուած է: Առաջ հմմտ. կեռնդ պատմիչ, որ նոյն տեղը (Էջ 29) կը գրէ. «Գրէ զվերցինս բանից իւրոց»:

28. շատորաց

Եւ ի շատորաց ցանկացեալ էր Դերէն աղջկանն և յանկարծակի կալաւ զնա և բռնադատեաց և արար կամաց իւրոց (Էջ 39):

Ի շատորաց կը նշանակէ «վաղուց, շատոնց»:

29. որման

Ողորմեան ինձ և արձակեա զիս և յորման հասանէ հրաման քո՞ ես զամ և մեռմանիմ առաջի ցո (Էջ 60):

Հրատարակիչը կը նկատէ որ յորման, եթէ պակասաւոր ընթերցուած չէ (բառին կէսը կը զանուի ձեռագրին նջր էջին վերջը, իսկ միւս կէսը կը սկսի էջ 60ա), կրնայ ըլլալ «երրոր» իմաստով բառ մը, և կը կապուի գւռ. որման «ի՞նչպէս» բառին, որ գործածական է Ալեալցիսա, խոտրջուր և Շիրակ: Որպակի իմաստէն ժամանակի իմաստին անցնելու լաւ օրինակ մը ունի այլուր Շապուն, Էջ 79: Եւ որպէս էր Ալի ի բանտին, դեղեցին և սպանին զնա: Հոս որպէս կը նշանակէ «յորժամ»:

30. պամէզ

Ոչ կարեմ վալ. լաւ համարիմ զառկաւ պահէզս իմ քան զթագաւորութիւն Հոռմուց (Էջ 3):

Կը նշանակէ «բանջարանոց»: Հմմտ. անդ՝ թիչ մը վարը. «Եւ ինքն եմուս ի պարտէզն իւր և սկսաւ զմեծամեծ բանալու տակցի իլկել»: Այս բառը՝ որ կը նշանակէ նաև Նորայր (տե՛ս իր Ֆրանսահայ բառարանը, jardini բառին տակ), կենդանի է զեռ քանի մը բարբառներու մէջ. այսպէս Շատախ, Սալմաստ և Վան՝ պախեղ ձեռվ և «սեխի, ձմերուկի և վա-

բունքի պարտէզ» նշանակութեամբ, դան-
ձակի մէջ պեկ ձեռվ և «բանջարանց»
նշանակութեամբ (տես Մամիկոնեան, Հա-
զարից մէկը, Էջ 39 և 248): Ասէէ կազ-
մուած է՝ վանայ բարբառով՝ պահելզան
(<պահպան>՝ պահէզը պահող մշակող,
պաստանի): Հնան աշխարհագրական ա-
նուններու մէջ ալ կը պատահինց թահի-
զանոր (Օքրելեանի պտմ. 1861, Էջ 268),
որ ճիշտ այն է ինչ որ այլուր կ'ըսուի
Պարտիզացիոր:

31. ռատէ

Եւ էր արքայն հագել սե և ոտէ սե ի
զլուխ նորա (Էջ 53):

Բառու այլուստ ծանօթ է սիտէ ձեռվ.
Մազ. քեր. 229, որմէ նաև թրզն. քեր.
իսկ մեր ի Պարսից բազում ինչ ընտա-
ներար ուսեալ զգեստս, որպէս զուռայ և
ոփողէ (այլ ձձ. սիդէ, սիդէ): Ասիկա է
արար. նշան րիդա «վերարկու» (Հիւազ.
Arm. Gram. 264), որմէ փոխառեալ
է նաև վրաց. րիդէ «ծածկոց, բօղ»: Շա-
պուհի օրինակին մէջ ստէ կը նշանակէ ոչ
թէ «վերարկու», այլ աւելի «քօղ», ինչ-
պէս է և վրացին:

32. սարիան

Եւ ի զիշերի սարիաթ արար Հապիպն
և հասաւ ի վերայ զօրացն Մյրտայ (Էջ
73):

Անշուշտ արար. *sur'at* «արա-
գացնել, շտապում» բառն է. Գամուսի
ծովածաւալ բառարանին մէջ (Թրը. Թրզմ.
հտ. Բ. Էջ 597) չկայ սար'ատ ձև մը,
որով կ'ենթադրեմ թէ վերի բառն ալ
պէտք է կարդալ սորիար:

33. սկեւուին

Թորժամ էաւ ի գիրկան զոսկի զսկե-
ռինն, յորում կայր նշան սրբոյ խաչին
Քրիստոսի, ոչ կարաց շարժել ի տեղու-
ջէն (Էջ 13):

Թուի նշանակել «խաչը պարունակող
արկղը». հմմու. ըիշ մը վերը՝ Յայն-
ժամ հրամայեաց բերել զնշան խաչին և
բացեալ զարկղն ոսկի, կազմած ակամբը
պատուականօց:

Ստոյդ նշանակութիւնը զտնելու համար
համեմատելով Արարատ, 1888, Էջ 399-
401 «Հացունեաց խաչի պատմու-
թիւնը», տեսայ որ այս վերջինը ամե-
նկին չունի բառ մը՝ որ միշեալ ձեռ
ակնարկէր:

34. մնկլ

Գնա և շինէ աւերած երկիրն ըս և
տամ ձեզ զամենայն պէտք և գանձը, որ
և մնկիք դուք (Էջ 62):

Հըրատարակիչը սնկիք կը համարէ ան-
հականալի. ընդհակառակը միջին հայե-
րէնի հետաքրքրական բառերէն մէկն է:

Բառիս արմատն է սնկիք «պէտք, կա-
րիք, կարօտավիւն», որ մէկ անզամ ունի
Անսիզը, 70. Ու ես ի սնկիք եմ ի յիմ
դրամն (այն է՝ ի պէտտ եմ): Կամ նաև
«կարօտ, պէտք ունեցող», ինչպէս կը
գործածէ մէկ անզամ կոստ. երզն. 150.
Ով ունի կին շնացող կամ պոռնիկ, հանց
որ ինք ի յայլոց այր երթայ սնկիք: Ասկէ
կու զան սնկիք կամ սնկիք «պէտք ունենալ,
կարօտիլ»: Թէ սնկիք՝ վառես կրակ. Ենորհ.
առակ. իզ. (գայլախազին համար կ'ըսէ):
Զամշի կուռ առնուս և պահես, և երը
սնկիք՝ դու մունֆախտէնով թրջեա. Երը
սնկիք՝ կեր, անուշ լինի (դամնի համար
կ'ըսէ): Զի որ սնգի ի պառակիլ և ի
հանգչիլ. Վատկ. 117, 135, 200. Եւ թէ
չսնկիք որ զամէն հայրենեստանն ծախէտ.
Ով որ զան ունի՝ նա բնաւ ի յայլ
գիրք չսնգի. Անսիզը 45, 93. սնկորինն
կամ սնգորինն «կարիք, պէտք, պահանջ»
Վատկ. 39, 158, Անսիզը 31, 33. սնկող
«կարօտավիւն քաշօղ» Վատկ. Էջ 6:

Այս բառը գիտէ Նշի, բայց ունենալով
միայն վատկ. Էջ 135 վերյութիւնը՝ կը
մնկիք «փորը պնդանալ, փիր. նհզուիլ»:
այս նշանակութիւնը կը հետեւցնէ նախ

անկէ՝ որ յիշեալ վկայութիւնը դամոնի համար ըստուծ է (և դամոնը իր լուծիչ կրնայ գործածուիլ) և երկրորդ թրբ. տօնութե բառին մայնական նմանութենէն։ Բայց իրօք վաստակոց գիրքը բժշկական նպատակ չունի և պահենի պտուղներու մասին կը խօսի հոն։ Երկրորդ՝ թրբ. սրգ-թբրը շատ պատահական նմանութիւն միայն ունի, և վերջապէս՝ միւս վկայութիւնները և ածանցները բառին նշանակութեան վրայ կասկած չեն թողուր, Ռուզիդ իմաստով կը հասկնայ նախ Անսիզքի հրատարակիչը և յետոյ Նորայր (տես կոստ. երզն. 204):

35. Վար

Ժողովէ զօրս Հայոց և Միջազիտաց և զնա ցվարս Խութանի և ան զեկն (իմա «զվրէծ») ծառային իմոյ Անթայ որ ըստապանն (էջ 66):

Տիգէն Կ'երեայ որ կը նշանակէ «սահման կամ լեռներ»։ Ըստ այսմ ալ հրատարակիչը Կ'ուզէ ուղղել ցվարս, ինըն ալ համարելով շատ կասկածելի։ Կրնայ ըլլալ որ զըշութիւնը խաթարուած ըլլայ այստեղ, որովհետև բառին առաջին տառ որ ձեռագրին նճա էջին վերջին տառն է և վարս կը սկսի նոր էջ և նոր տող (55 ր). այսպիսի շրջումներու ժամանակ սիւաններ փափունել սովորական բան է, մանաւանդ Շապուհի զրչին չափ տքէտ անձի մը համար։

36. Մակի

Եմուս ի պարտէզն իւր և սկսաւ զմեծամեծ բանջարս տակցի խլել (էջ 3):

Կազմուած է տակ «արմատ» բառէն՝ ցի մասնիկով. հմտու, արացի, բանցի, ներքացի կամ ձեստմբացի. ըստ այսմ կը նշանակէ «տակով, արմատով», և ճիշտ այն է ինչ որ այլուր Կ'ըսուի տակախիլ տոնել «արմատախիլ ընել» Մարթին. (տես Արարատ, 1913, էջ 1147):

37. Քաղված

Եւ ասէ ընդ ինքն քաղվածն, որ էր այր քաջ և բազում քաջութիւն էր ցուցեալ ի յաշխարհն վասպուրականի և նա ասէ (էջ 83):

Հրատարակիչը կը կարծէ կամ յատուկ անուն և կամ «Ներքինի», կուրս » նշանակութեամբ նոր բառ մը. առաջինին համար աննպաստ է յօդը. առհասարակ նախաղասութիւնը մութ է։

38. Քամուկ

Յորժամ զայր մտանէր նա ի քազար մի Պարսից՝ կային նմա կանայք քամուկ, որ շրջէին տանէ ի տուն, և որ գեղեցիկ կին տեսանէին՝ զայր պատմէին ամիբառակտին Ալէ, և նա բերել տայր և խառնակէր զբազում կանայս մեծամեծաց և աղբատաց։ Եւ էին նորա նորհրդակիցը կանայքն այն և ոչ զոյր նմա ճար կոչել մեծամեծն իւր յառաջի իւր (էջ 76):

Եւ եկին այն բունկանենին ամիբային Սրբաւայ և էր նա մեռեալ ի նոյն տարին, և կայր նմա դուստր մի անչափ գեղեցիկ։ և եկեալ մի այն կան(ան)ցն բռնեց ի ձեռն ամիբառակտին (էջ 77):

Երկու բառերը յայտնի կերպով նոյն են և ինչպէս հրատարակիչը կը նշանակէ «երսի նշանակում է կատատ»։

Մեզի համար ամէնէն առաջ բառին ձեռն է կարևոր. երկրորդ վկայութեան մէջ անշուշտ – անի (սիալմամբ զրուած անի) ծանօթ յոդնակերտ կամ հաւաքական մասնիկն է, որ հանելով՝ Կ'ունենանց քրոնսկ. ասիկա առաջինէն ա հայնաւորով միայն կը տարբերի։ Բայց առաջինին մէջ ալ նախազառութիւնը այնպէս է կազմուած, որ յոդնակի կը պահանջուի. ուստի պէտք է կարգալ կանայք քամուք, որով եզակի ձեռ Կ'ըլլայ քամու։ Այսպիսի բառ մը զիտէ բառովից Երեմիայ (ուպ. Ալեկոնայ 1698), էջ 327, «Չօշափում» իմաստով, որ յարմար չէ տեղին։

Կը կարծեմ որ քամու և քրոնս ձեռ-

րուն մէջ աւելի ընտրելի է քոսոն, բայց
ասիկա ալ տգէտ զբչին մէկ սիսալն է,
որ պէտք է կարդալ քսմոս, ասով կ'ու-
նենանց ծանօթ բառը՝ «բամբասող, չա-
րախօսող, լուր տանող» նշանակութեամբ,
որ ոչ միայն կը պատշաճի տեղին, այլ
և աւելի յարմար է քան «կաւատ», նախ՝
որովհետեւ այդ կանայքը կը համարուին
ամիրապիտին խորհրդակիցները, ինչ որ
անյարմար պիտի ըլլար ըսել կաւատ կա-
նանց համար, երկրորդ՝ որ եթէ անոնց
ըլլային հասարակ կաւատ կանայք, ոչ
մէկ մեծամեծ չի պիտի թողուը իր կանա-
նոցը ոտք կոփելու, և վերջապէս իրօք՝
համաձայն պատմութեան՝ անոնց զործը
կաւատութիւն չէ, այլ քսութիւն կամ
տեսակ մը բանքերութիւն։

Ա վրիպակաւ ա դառնալու օրինակ մը
ունի Շապուհ, նաև էջ 80, իստայիրտ
(փխ. խստասիրտ)։

Հ. ԱՃԱՌԵԱՆ



Գ Բ Ա Կ Ա Ն

ՊԵՏՏՐՈՍ ԴՈՒՐԵԱՆ



Պետրոս Դուրեանի մահուան յիսնամեա-
կին ձեռք առի իր բերթուածները, այս
անզամուն Գուրեան ինծի երեւաւ նորա-
փայլ շողերով, թէն ծագած միշտ աշնա-
նային իրինամուտի արեւէն։ Իմ կազմած
խորհրդածութիւններս կ'ուզեմ նշանակիլ
հոս։ Նորութիւններ չեմ յուսար յայտնել,
բայց երբ իմ այս տեսութիւններս արտա-
փայլին այս տողերւն սեւութեամք՝ այն
ատեն իմ սեպհականութիւնն պիտի ըլլան,
մտածութիւններուս պէս։ Ցոյց պիտի տամ
Դուրեանը ինչպէս որ ինծի երեւած է իր
զործին մէջ, և ան ալ իր էութեան աւելի
հոգեկան մէկ քանի մասերուն մէջ։

Անծը

< Ես այլաբանութիւն մ'եմ >

Անձ մը ամենամեծ իրականութիւնն է
կենացին մէջ և կը ներկայանայ լրացեալ
զիծերով, զիծեր անհամար և երբեմ ան-
սահման, որ անձին՝ տիրութեան կամ
զուարթութեան արտայայտութիւն մը կու-
տան, կորովի կամ տկարութեան, յոյսի
կամ անյուսութեան, սակայն այս զիծերն
ալ ընձիւղներ են թաքուն զօրութիւններու,
որ սերմերու պէս կը ծլին և կ'ուոճանան
անձին էութեան խորք։ Գրեթէ միշտ այս
անթիւ զիծերուն մէջ կայ հատ մը կամ
շատեր տիրապետող, ընդհանրացող, թէնի
էական նկարազրին պէս, ուսկից միւսները
երփնաւորում մը կ'առնեն և երբեմ ամ-
րողջապէս ալ կը կորսուին, միակ զիծի
մը և միակ զօրութեան մը զոյութիւնն և
շարժումը ապահովելու համար։

Դուրեանի զիմապատկերն ալ այսպէս
ներկայացում մ'է բազմաթիւ զիծերու.
անոնցմէ ումանց չափազանցորչն տայյն են
և զալուկ, հիւծախտաւորի մը ճակտին
պէս, և իրենց հիւանդ մանկութեան պատ-
ճառուաւ առանց փթթելու և զելեցկանալու
տարիցնին առած են, և քանամեայ երի-
տասարդին կենացին մէջ ազազուն ստե-
րու պէս կ'երեւին, առանց դալարի և
ծաղկի։

Սակայն այս տկար մասին քով կայ
ուժգին զօրութիւն մը, ազդու, ամենակա-
րող, որ իր դրոշմը կու տայ ամբողջ
Դուրեանին։ Կարդալով իր գործը կարելի
չէ չտեսնել իր էութեան այս երկու բաղա-
դրիչները։ Նախ մարմնն մը, ջիղեր և
զնդիւններ, բայց նուազկոտ, խեղճ, դալ-
կահար, ասոնց մէջէն սակայն կը յառնէ
քուն մարդոր, կորովի, զօրաւոր, օժտուած
հոգեկան կարողութեամբ մը՝ որ իր կեան-
քըն ունի յուզումի և զգայականութեան
մէջ։ Դուրեան ամէն քանէ աւելի սրտի
ազդեցութեան տակ է, զգայականութիւն
մը թերուն, անձնական, որ կը զգացուի
և յուզուի բոլոր առարկաներուն առնէ։